

## ՆԱԽԱՏՕՆԱԿ ԹԱՐԳՄԱՆՉԱՅ

ՏՈՒԻՐ ՄԵԶ, ՏԵՐ...

ԱՄԵՆ. ԵԴԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

Իրկնադէմի պահն է անդո՞րր, խաղաղակա՞ն,  
Կը քեկրեկին շողերն արփւոյն լերանց վըրայ:  
Վանքի բակին, գոյց մը ծառեր, նո՞ր վանական,  
Դէմ կը բռնեն ժամերգութեան, իբր աքեղայ:

Աստուածակերտ «Եկեղեցին Հայկական» հոն,  
Աղօթալոյս կերոններով ջահաւորեալ՝  
Կը տաղերգէ ի բաղցըր յուշ վեհակրօն  
Վարդապետաց, որ մեզ բերին Արեւագալ:

Տո՞ւր մեզի, Տէ՛ր, նախատօնի այս իրիկուն,  
Ճողին անոնց, որ շնորհօք մեզ զարդարեցին:  
Ցիշատակին անոնց կապուած եւ մշտարքուն  
Պահէ ըզմիզ յարգանդ մաքուր Սուրբ Մաշքոցին:

Տո՞ւր մեզի, Տէ՛ր, Արարատեան պայծառ, վըճիտ  
Երկնքին տակ, ուր օր մ'իջար Բանդ անմարմին,  
Ի մի եարուած սխանչելագործ ոսկի մուրնիդ,  
Այս տանարին երկնատեսիլ տուիր մարմին,

Տեսնել փառացդ անշէջ լոյսը այս իրիկուն,  
Ցիշատակաւ եւ աղօթիւք լուսանուէր  
Ճողիներուն, որ լոյս բերին մեր մտքերուն,  
Անմահութեան անոնց տալով քոհչէ ու քեւեր:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, սիրող անոնց, որ սրբարառ  
Թարգմանութեամբ նշանագրաց հաստատեցին  
Ի Հայրենիս, իքրեւ Քեզ սուն եւ սուրբ տանար,  
Աքուր մեր Լուսաւորչին Պարթեւածին:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, վասըն անմահ յիշատակի  
Եւ ի հանգիստ հոգիներու բարի, արդար,  
Որ անեղիդ իմաստը ի գիր կենդանի  
Հայ աշխարհին բարողեցին տնօրինաբար:

Տո՛ւր մեզի, Տէ՛ր, ճախտօնի այս իրիկուան,  
Ի սեղանէ տաճարներուդ սրբագրծուած,  
Անձրեւածին որպէս բաժակ իրակուան  
Առատանա՛լ, բաշխուիլ իքրեւ գինի ու եաց,

Հին Վերնատան նոր Սեղանիդ բազմականաց:

Գլուխութ

ՀՄԱՅՆԱԿ ԳՐԱՆԵԱՆ

